

ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Ազգային, Քաղաքական, Բնութագրական եւ Զուարճալիի

Ժամանակակից Տարի, Թիւ 49



13 Յունիս, 1898

ՊԱՅՄԱՆՆԵՐ. — Ծաղիկի բաժանուրպագինն է. Տարեկան առ համար 40, Գաւառներու համար 50 դրամ. : Վեցամսական առ համար 25, Գաւառաց համար 30 դրամ. : Հատք 30 դրամ. Բաժանուրպագրութիւնը թիւի վեց է, տարեկան բաժանուրպները պիտի սահման 50 էն և վեցամսականը 26 թիւ նշաղիկի :

Վեցամսական վերպերու վերաբերեալ յօդուածներ եւ բդրակցութեաններու սով կայ, հիմայ կ'ելլէ դպրոցի մը քննութեան նկարագրութիւնը ընկերու :

ՀԱՍՑԵ. — Ծաղիկի վերպերու ամեն ինչ ուկ' է ուղարկել Պաղատաշեան Գրաստանը, Կ. Պալիու. Սուրբու Համբու, թիւ 14 :

ԹԱՂԱՅԻՆ ԴՐՈՅԻ ՄԸ ՔՆՆՈՒԹԻՒՆԸ ՈՒՍՄԱՆ ՄԷԶ

Առենէ մը ի վեր Թաղային դպրոցաց աշակերտութեան քննութեան մը նկարագրութիւնն ընել կ'ուզէքը Ծաղիկ, բայց կը խորհեր թէ մի զուցէ՝ այն դպրոցին հոգաբարձուները, վարժապետները, տնտեսները « Վայ! » ասիկայ մեր պատիւին կը դպչի », ըսելով խեղճ Ծաղիկին զլիսուն բորձանքներ կը հանեն ու պարապ տեղը կը յոգնեցնեն։ Աւստի եւ կը վարանէր։ Անցած տարի ալ դժբաղդարար քննութիւններու առաջութիւն մը ու ամանութիւն մը կարծեմ քանի սիրուերնին նեղանար քննութիւն կուտային, անանկ որ տեղական թերթի մը մէջ տեղ չմնալուն շատերն ալ ուրիշ տեղական թերթին վրայ կը վազէին։ Աստուած տուաւ որ Ծաղիկը այն ատենն ալ խոհեմութիւն ըրաւ ու բան մը չը գրեց, չէ նէ հոգաբարձու, վարժապետ եւայն, օր մը ամենը մէկին դպրատունները կը գոցէին ու Ծաղիկին վրայ վազելով, Աստուած հեռու ընէ, կը խղղէին։ Այսպէս թող չը վախնան կ'ըսէ մեր Ազմուէն, դպրատունները զոց եղած օրը աս մարդիկը Ծաղիկին խղղելու երթային նէ՝ աշակերտներն ալ բանի մը հազարը մէկին Ծաղիկը մեզի դէմ գրեց ըսելով դատապարտել տալու եւ « Ե խաչ հան զբա » պօռալու կ'ելնէին։ ասկայն պէտք է զիտնալ որ Ծաղիկ ուրիշն խելքովը չը կառավարուիր, ուրիշն բերնովը հաց չուտէր։ Ծաղիկ համբերող է, մէկզմէկ ծգելու պատճառ չըլ-

լար ամենեւին։ կը համբերէ ու հիմայ որ քննութեաններու սով կայ, հիմայ կ'ելլէ դպրոցի մը քննութեան նկարագրութիւնը ընկերու։

Երկու ամիսէ ի վեր դպրոցի մը մէջ մեծ շարժում մը կայ. « Սա կտորն ալ դուն բերնուց սարվէ » կ'ըսէք, ուրիշ աշակերտի մը՝ դուն ալ սա կտորը բերնուց սարվէ, դուն ալ սա տեսրակներոյ զօրտեղաներով կապէ ու ամեն մէկուն մէջ մէյ մէկ տեսակ մելաններով զրէ, քիչ մը նոտր զիր, քիչ մը շեղազիր, քննութեան օրը նոր լամերդ հազիր։ քիչ մը բարակ զիրով տեսրակներուն տակը աշակերտաց ամեն մէկին անունը դիր։ դուն ալ սա ճառը առ զոց ըրէ, հարցունողին՝ ես շինեցի ըսէ . . . :

— Տեսածի պէս կը պատմէ ծագիկ պիտի ըսին հիմայ։ Ան ալ ասանկ քննութիւններ անցուած է սպայութեանը։

Քննութեան քանի մը օր մնաց, հրաւէրներ կը ցրուին ամեն տեղ որուն օրինակն է զրեթէ սա է։

Առաջիկայ Ռւբաթ օր Թաղիս դպրոցին աշակերտաց տարեկան քննութիւնը պիտի կատարուի վարժարանին սրահին մէջ։

Քննութեան առարկայներն են՝

Հայերէն, Գաղիերէն, նաեւ աշխարհագրութիւն, դիւազիտութիւն, պալխաբանութիւն, Թատրերզութիւն, օգգապագութիւն, բուսաբանութիւն, զարզավաթաբանութիւն, գարակէօգութիւն, բանատեղծութիւն, ձայնական երաժշտութիւն, (կազէլ, սէմայի, մանի) եւն, եւն, եւն։

Ուստի կը խնգրեմք ձեր մեծապատռութենէն որ բարեհաճիք ու այս զլուխ ուռեցնող, ականջ տը-
կարացնող, աչք խաւարեցնող հանդէսը փառաւորել:

Տնօրինութիւն վարժարանին:

Քննութեան օրը եկաւ հասաւ. դպրոցին սրա-
հին պատերը ծածկուած էն թուղթերով, ինչպէս զե-
տինը զրացի տուներէն եկած աթուներով:

Այս թղթերը զորս գծագրած էն աշակերտք, որը
կը ներկայացնէ աշխարհացոյց տախտակներ՝ որուն
մէջ կերպարանափոխ եղած է այս կիւզելիմ աշ-
խարհը, որը գծագրութիւններ թիրիզի րէշշիմէ ոյշ-
մազ սօյէն, բան չունիս նէ նայէ. Տանձի ծառին վրայ
շէմքայի մի կուզես, արմաւի տերեւներուն մէշէն
փօրթուգալ մի կուզես, երկու պոչով կապիկ, չորս
եղչիւրով կով, (ինչ բեղմնաւոր երեւակայութիւն,
բանաստեղծական է առնեն բան):

Սրահին մէջ տեղը մեծ սեղան մը. — Առաջին
անգամ քննութեան եկողը կը կարծէ թէ կերակուր
պիտի հանեն:

Հանդիսականք սկսան զալ, լեցուեցան սրահը
աթուներուն վրայ. ասդիէն վարժապետը մէյմը ան-
դիի կողմը, մէյմը տղոց կողմը կը վազէր. « Ծո ար-
դայք պատրա՞ստ էք :

— Այո՛, վարժապետ:

— Եյ ո՞ր դասը աղէկ զիտէք նէ ան առաջ պի-
տի սկսի՛:

— Աշխարհագրութեան դասը շատ աղէկ զի-
տինք:

— Եյ անանկ էնէ էն առաջ աշխարհագրութիւնը
թող քիմուի, պատրաստուեցէ՛ք:

— Յակո՞ր, ըլլլայ որ վախճայով պատասխան
տաս, դուն ամենէն յառաջադէմն ես:

— Այո՛, վաժապետ.

— Ո՛չ, վարժապետ, ես իմ դասերս ճուպ ճուպ
զիտեմ վարժապետ. բայց վարժապետ, Խաղաղական
Ավկանասը Ասիայի մէ՞ջն է, չէ՞նէ Եւրոպայի:

— Զէ ծօ՛, հոն ի՞նչ բան ունի . . . կայնէ նա-
յիմ ո՞ւր կիյնայ . . . ո՞ր բարամ . . .

— Վարժապետ եանդը թէօշկիսյէն չերեւ-
նար անապ:

— Զէ ծօ՛, էյ հիմա առենը չէ, պէշի ան կը-
տարը բեզի չեն հարցուներ,

Ասոր վրայ վարժապետը սրահը կուզայ, անկէ
գանգակ մը կը զարնէ, լուսութիւն. զանգակ մը ալ քնն-
ութիւնը սկսաւ տէյի: Այս երրորդ զանգակին վրայ
երաժշտութիւն (երաշտութիւն) մըն է կ'սկսի:

Առաջին ճառը զոց լնող տղան պատրաստուե-
ցաւ, « բարձր տեղ մը » :

— Աթոռ մը զնենք:

— Աւելի բարձր:

Աւ սկսաւ կարդալ իր ճառը:

Ազնուաշուք տիարք եւ տիկնայք.

Այսօր լեզու ու ուսմունքս աւարտած ահա ձեր
առջեւ այս շքեղաբանդակ հանդիսիս մէջ, իր ուս-
մանց նախախայրիկները կը մատուցանէ իրբեւ հա-
մեմապարտ եւ սրտաշարժ կարկանդակ:

Այո՛, այո՛, մեք ալ ունեցած ենք Մեսրովաներ,
Սահակներ, հանդիսականներ. Մաշտոցներ, քերթող-
ներ, փիլիսոփաններ. (Ճանք ծափահարութիւն):

Այս միջոցին զանգակ մը զարնուեցաւ, աշա-
կերտները նստած տեղերնուն ոտքի վրայ ելան ու
խիստ ծիծաղաշարժ երգ մը երգել սկսան եւ բոլոր
հանդիսականները խնդացուցին:

Խնդացէք, ցնծացէք ծերք պառաւք համայն,

Գացէ՛ք պօռացէ՛ք փողոցին օրթան

Ահա մանկլուխն կ'երթայ ի դամբան.

Զգելով ետին եէսիր աշմանան:

Մեր վարժարանները յուսառու

Խաղան խնդան իրիկուն առտու,

Յիշո՞ց, հայիոյանք, խօսք կծու թութու.

Գալո՞ցն է անոնց միշտ համարատու:

Երգը լմնցաւ զանգակին ձայնով, այն ատեն
նոր զանգակ մ' ալ զարնուեցաւ, ու քննութիւնը ըս-
կլսաւ, ըսին:

Հանդիսականները ամենը մէկէն ոտք ելան ու
« Ալ ատենը ուշ է երթանք, ճառն ու երգելով երկան
քեցին իրինկուն եղաւ » ըսին, ուստի եւ մեկնեցան,
եւ քննութիւնն ալ ամսու զիտուն մնաց:

ԳԱՏԸՆ ԻԼԵ ՄԱՏԱՄ

(Եարունակութիւն 48 թիւկն եւ վերջ)

— Նի՞չիւն եիւրէյինի օյնատասուն, ոլմասա տէփ է-
տէլիմ կիթսախն:

— Սէն աէ եօլ վէրմէնին սլլասընը՝ մը պուլտուն,
պու պէշամ օ գատար միսաֆիրէր կէէճէք՝ իւզմէթի
քիմ էթսին:

— Էօլէ խէ օ գատար ինձէսինի արամայըու պիր
աղ տա գաթլանմալը. ծօ՛ վարդան, սօգագ գարուսու-
նու զըրայօրլար տույմայօրըն. կիթ պագ քիմ տիր
վարդան ախպար. — Ատամըն պաշընա ախկըլ զօ-

յարլա՞ր մը , ըսելով գնաց դուռը բացաւ : Եկողը դեր-
ձակուհին էք . ծառան հարցուց :

— Քիմի իստէրսիւզ .

— Մատամ զալգտը մը :

— Զօխտա՞ն , զարան զարանլըդուն զալխար , ախ-
շամա զանտար պաշըմն էթինի էքր :

— Մատամա սէօլէ քի տիւն մօտիսթրայա սապան
պիզտէն կէչէրսէն պիզէ ողրա շարդա իշիւն լագըրտըմ
վար տէմիշին աէ :

— Վարդան աղբար պաշ իւսթիւնէ ըսելով վեր ե-
լաւ , եւ

— Պիր զարը կէլմիշ , տէտի քի տիւյիւն մօտասի
թրամժայտա տոզրամըշ , սապան պիզտէն կէչէրսին , շար-
ւախ իշիւն լախկըրտըմ վար տէմիշիսին :

— Ծօ սայրգլըջօրսըն նէ եարցօրսըն :

— Հէյ տէր Աստուած տիւ ողորմիս , նիշիւն լախ-
կըրտի աղնամազըզ , ահա նէ քի տէտի իսէ օնու տէյօ-
րուի :

— Ծօ հայտէ կիթ աշաղքի դարը քիմ խէ եօդարը
չաղը :

Վարդան աղբար այս հրամանը կատարելով մօտիս-
թրան վեր ելլելով բարեւ տոււաւ :

— Հա , սիզմիսինիզ մատմազէլ , վայ հայվան զա-
ֆալը ուշագ , էֆէնտիմ հիչ լազըրտը աղնատամազ քի ,
շարդա իշիւն կէլտինիզ ամա զահմէթ էթինիզ , պու
կիւն արշարը չըգաճազըմ , պէն սիզէ կէլիրիմ :

— Բէք էլի մատամ , էօյէ իսէ շիմալիիք տափէօ :

— Օ բըգուառ մատմազէլ :

Վիշէն աղա Վարդան ախսպարը կամչելով ըսաւ :

— Սէօլէ պազալըմ , տպյընը պաշընա ալըսլ շոնուն
շուրասընտա ատամձըլայըն օթուրաճա՞գմըսըն :

— Կուրպան օլամ աղա , պանա նէ տէրէրսէ տէ-
սինէր տիմա թաթլը տիլ օլմալը , իշմէ օ վախկրիթ աթէշ
կիմի չալըշըրըմ :


— Հէօտի՛ւկ , պիր տէ թաթլը տիլ իսաէյօր :

— Վերօ՞ն , շիմահ մինսաէպէթի վար մը պու լաֆ-
լարըն , հայտէ ծօչսէն տէ աշաղա կիթ տէ իշինէ պագ :

— Էյ շիմտի , պու տասամ օլտու տէյի պէլլէյօրսըն :

— Նէ եափայըմ նօնօմ , աչըդ կէօղիիյիւ կէթիրէ-
լիմ տէ խըրսըլըդ մը էթսին :

— Աման , պիմէմ , արթըգ պու ուշագ տէրտինսէն
պիզի հէմէն Ալահ գուրթարսըն ըսելով Տիկին Վերոն
իւր արդուզարսըն ընելով գերձակունւոյն երթալու համար
փողոց ելաւ :



ՀԻՄԱԿՈՒԱՆ ԳՈՐԾԵՐ

Քանի որ ամառ մտած ենք , պարանանդէսներու
դռները գոցուեցան , սուարէները զալրեցան , պարասէր-
ները կշատացան , խնջոյքները վերջացան , հարուստները
գեղ ելան , աղքատները տունին վերի յարկը ելան , զի-
նովները սթափեցան , նշանուած աղջիկներն Ս . Սարգսի

պոակին մնալնուն վշատացան , վերջառպէս հանէնաէները
մանի կանչելէ ձանձրացան . հիմակ կնիկ էրիկ մարդ ի-
րենց լաներնուն զործերնուն զբաղած զիշեր ցորեկ
կ'աշխատին ու կը տատին , օրական պարէննին ճարկու-
եւ հանդիսատ ապրելու համար :

Ասոնց առուտուրին մէջ կոյւ մը վէճ մը ծագելու
ըլլայ , առանց դատարան դիմելու , դատերնին իրենք ի-
րենց մէջ կը լմեցնեն , պակասութեան մը մէջ զանուողը
քանի մը օր եօլուզ կ'ըլլայ եւ Փալիմէնթօ ընողը պու-
ճախ մը կը նստեցնեն Ասկէց զատ ինչպէս ուրիշ ար-
հսաներ նոյնապէս այս արհսան ալ իւր կանոնները ունի,
լանսկընէի մէջ թուզթ բացողը երեք անզամ չվաստկած
ժողվուած սատակը չկրնար վերցնել . վէնթէօնի մէջ թուզթ
տուզդը քանուզէկ բացողին պէտք է կրկինը վճարէ եւ
թուզթերը ձեռքէն թողու . պաքարայի մէջ էհալիթէ
պատահած ատեն պէտք է որ թուզթերը փոխուի , Փոա-
նի մէջ սէյլէվա գացող մը եթէ տուպլէի հանդիպի , խա-
կոյն էնֆլուէնցայէ կը բռնուի , պէղիքի մէջ 1000էն 4500ի
գացողի մի զիմացը մարդ կը ճաթի . Այս կամոններուն
զանցասութիւն բնողը վարկը եւ համարումը կը կորսըն-
ցընէ : Այս առուտուրը սովորաբար հարուստներուն տու-
ները զիշերային այցելութեանց մէջ կը դառնայ , ինչպէս
որ երէկ չէ առջի զիշերը Տափտիւախի խոլու . Պարսամ
աղային տունը կնունքի գացած էինք , ուր բաւական
բազմութիւն մը ժողուած գտանք եւ հազարումէկ թէ-
մէննիներէն վերջը հետեւեալ խօսակցութիւնը բացուե-
ցաւ :

— Միւսիւ Ժօրժ , պու կիւն բիացա գաչտա՞ գա-
փանտը :

— Սօն գամբանատա վէրախվէնտէն էնկյօրուտոււմ
24—19 փարա ալըճը վար ըտը :

— Եազրք , իքի պին թանէ իսթիլանսըմ վար իսի
որշ եէրէ գափատը :

— Էյ նէ չարէ , հէփիմէկ աէ էօյլէ :

— Օ տէյիլ ամտ թաղական մէսէլէսի նէ՞րէլէրտէ
գալսը :

— Աման նէթրի , կէնէ պաշլամայըն թաղական՝ լա-
ֆընը աչմայա , այզըուը ըլլըլըլըլը :

— Նէ՛ եափալըմ մատմազէլ , սիզ օրտա այրը բառ-
թի օլմուշունուզ , պիզէ աէ պէրիտէ պիր լաֆ յազըմ :

— Սրթըգ օ սիզին թաղական լաֆը տա պարիթ օլ-
սուն , պտչագա լազըրտընըզ եօդ մու :

— Էլմօն տուտու պու սէնէ հա՞նկը քէօյէ չըզմայա
փիքրինիզ վար :

— Շիտակը պիլմէյիզ ամա , պիզիմ հաճի աղանըն
ֆիքրի Պօյաճի գեղէ կիթմէք տիր , զէրէ պիզ ամէն իժիր
օրատա ալըշազդ արթըգ , էյ հազասը տա փէք կիւզէլ
տիր :

— Աման գըզգալտաշ , արթըգ օ Պօյաճը քէօյիւնիւզ
աէ եէրինաէ գալուն . պիր չէնլիյի եօդ , պիր կէօրիւչիւ-
լէճէք ֆամիլեա պուլամազըն , հէլէ օ քէօյիւն ճովինու-
լարը , ցուցանք չէյ , պիր էյլինէճէք սէյիր եէրի եօդ ,
քէօլլէրին էն պայազըը արը : Վանքտա օթուրսան տա-
հա էյի տիր :

— Մեղայ , սէն տէ Գաթինքօ տուտու , նի՞չիւն էօյ-

Ե օլսուն, Քօռումուզուն անվըմանլըզը պիր եէլտէ եօդ :

— Արթըգ շու պէշ ալթը տղածըն իսմինէ դորու տէրսէնիզ, բէք կիւլէճէյիմ թութար, պիզիմ պաղչչնին աղաւալարը օնտան չօդ տուր :

— Հեռու ըլլայ, անինչնի լեզու, զահէր սանա հուզապ եէթիչիր :

— Թագուկ, սի՞զ հանկը քէյէ չըգաճագումնը :

— Սղապամ պու սէնէ Պէօյիւքտէրէտէ էվէր բահալը տըր տէյի, Ատայա պիր Փիքիրլչնիյօր, հէմ տէ ճանըմ, էրքէքլէրիմիզէ տէ գուայըդ օլուր՝ Բասգալ պանա պիր սիկառ եափ :

— Բառուն մատմաղէլ, թիւթիւն բահայա չըգալը, սիկառ իզրամ էտէմէյօրում :

— Ճօշմա Բասդալ, ճօշմա... չունտան պիր սիկառ վէր տէտիմ... հաթրընտան ալը :

— Էօյլէ՞ մի... հօշունտու :

— Ախապար, սահաթ տէօրտիւ պուլտու, շու պօշ լագըրըլարը Փէրաղաթ էտին տէ ասամմըլայըն քեաղըտա պաշայալըմ :

— Էյի տէտին Անտոնիկ, պիր լաֆա պաշամնտը՝ մը, արթըգ սօնու կէլմէզ, բանդայը գուռուն տա հէփիմիզ էլլէնէլիմ :

— Այս խօսքին վրայ անմիջապէս թուզթին պանդան մէջտեղ բերուելով, խաղի թուզթելը հանիցին եւ կնիկ էրիկ մարդ բոլորտիքը ժողվուելով սկսան առուտուրի :

— Խաղը չսկսած, միւսիւ թէթրին ոտքի ելլելով խաղացողներուն իմաց տուտու որ այս պանդային գործը կանխիկ է, անանկ անցած գիշերուան պէս, կուզեմ կուզես կուզէ . (անկատար) կուզէի, կուզէիր, կուզէր չպիտի ըլլայ :

— Գրաբառ դաւակ, օնու սէօյլէմէյէ հաճէթ եօդ, սէն քեաղըտարը գարըշտըրմայա պագ :

— Պազըն փէշին սէօյլէյիմ, եարըմ մէճիտիյէտէն զիյատէ թութմամ, հայտէ պաշայօրում, հազըրմըսընըդ :

— Անէլէ էթմէ գարտաշ, Բուզիկ, պիր իւզիւյիւն վա՞ր մը :

— Գաթինտէ վար օնտան ալ :

— Տուտու, վրադ մէճիտիյէ մը ունի՞ս :

— Քէօրնամ օր չունիմ :

— Պօշ լախըրտը պէտք չէ . հիմա կը վաստիկմ կուտամ :

— Ծօ խաչոր չունիմ, զահեր քեզի ճուրի ծան կուզայ կոր, երեք ամիս է խանութէն փարա մը առած չունիմ :

— Հաճի տուտու պաճախ մը ունի՞ս :

— Պաճախ չունիմ ամա աղջիկ կուզես նէ տամ :

— Գրիգորը կուզէ կոր անոր տուր :

— Գըզ գազանըր, պէյ գայըպ էտէր :

— Ույ, աս ի՞նչ քէօր թալէն ունիմ, իրիկուընէ պէրի է պիր տիւզիյէ կուտամ կոր :

— Եյ ուզաթաըն արթըգ, պօւ նէ թէրսիք պէ, շաքա մաքա տէօրթ լիրա կիթտի :

— Ալ հերիք է, Մարտիկ, իս տող մի հաներ, ի՞նչ ես հասկեր տա նալլէթ օյինէն, հեռու ըլլայ :

— Գնա բանդ կ'ըսեմ կոր, քանի կը զրուցես կոր նէ

տահա պէթէր թէրս կ'երթայ կոր :

— Ծօ սուրէ քիչ զիր քի ամէնը մէկտեղ չերթայ :

— Օ՛ֆ... պու գարը պէնի չըլարսաճագ պէ :

— Վույ հիմայ խելքիս կուզայ, ճեսը պարպեց :

— Նի՞չին խըրսանցօրսընըզ, էղսաբերթ տուտու, օնլար պիր ալըրլար, պիր վէրիրէր, սազըն եիւրէք թիւթէմէ :

— Քա, նէսի՞, ագչամտան պէրի մէկ ծանի վէրիցօր, հիչ ալարզընը կէօրմէտիմ, մեզայ :

— Բէք պօշ չէյ գարտաշ, նէրէյէ գօնսամ գայպ էտէճէյիմ. Փօռժտան իփի մէճիտիյէ ալտըմ կիթտի. Բասգալտան եարըմ լիրա ալտըմ, օնու տա վէրտիմ, էյ պէնտէ վար ըար, պու ագչամ այզըըը զարըմ տէսնմիւշ, արթըգ օյնամայաճալլըն :

— Էֆէնտիմ էէփինիզ գայըպ էթտիք նտէյորսընըդ, մաստա պիր չէյ եօդ :

— Կօզմի, էլտէն պիր լիրա պանա էտիւնձ վէր :

Նարունակիիի

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՒ ՑԱՆԷԼԱ

Ընթերցողք այս խորագիրն կարդալով թերեւս իրենք իրենց հարցունին թէ՝ գաստիարակութեան խընդիրն ի՞նչ վերաբերութիւն ունին գանելյայի հետ. բայց երբ հետեւեալ պատմութիւնը կարդան՝ պիտի համոզուին թէ գաստիարակութիւնն ի՞նչ մեծ դեր կը խաղայ գանելյայի մէջ :

Պատենք :

Մայրաքաղաքիս վաճառականներէն մին իր գործին պատճառաւ, կ'ստիպուի քանի մը օր իզնիմիտի կողմերը անցունել :

Շալամթ իրինկուն մը, եկեղեցին կ'երթայ եւ զար կը մտնէ, բայց նկատելով որ հոն զասին մէջ միայն քահանայք եւ զպիրք կը կայնին, կ'որոշէ զասէն գուրս ելնել՝ երբ զիրուկ քահանայ մը կը հրաւիրէ զինք. իբրեւ հիւր քովը կայնելու, եւ իւր հրաւէրը կ'ընդունուի :

Հիւրն Յայսմաւուրիք ընթերցումէն օգուտ քաղելով կը փափաքի տեղւոյն վարժարանաց վրայ տեղեկութիւն առնել :

— Տէր հայր, կը հարցունէ . գաստիարակութիւնը հոս ի՞նչ վիճակի մէջ է :

— Փառք Ասառւծոյ, շատ աղէկ է . (Որպէս թէ վարժարանին քէֆիք հարցուած ըլլար իրեն) :

— Ի՞նչ ուսում եւ ի՞նչ զիտութիւն կ'աւանդուի :

— Բաւական բաներ կ'աւանդուին կ'արծեմ :

— Որչա՞փ աշակերտ կան :

— Պոլսոյ մէջ աղէկ փանէլա կը գտնուի մի՞ , այս տարի սաստիկ ցուրա ըրաւ :

Բահանային խօսակիցն մէկէն ի մէկ այսպիսի հարցում մը անպատեհ համարուելուն համար կը կարծէ թէ սխալ հասկցած ըլլայ, ուսուի եւ կը շարունակէ իւր հարցումները :

— Տէր հայր, որչափ աշակերտ կայ ըսինք :
— Չիւնքի կը տեսնուի կոր ա՛, շիշման ըլլալուս
համար տէյմէ ֆանէլա չը յարմարիր կոր ինծի .
— Առոր վրայ վերջը կը խօսինք . . . վարժարանի
խօսակցութիւնը շարունակենք . ո՞րչափ է ըսինք ամե-
նուն թիւը :

— Տասերկու հատ էին :
— Մեծ թէ փոքր :
— Առաջ մեծ էին, բայց վերջէն պղտիկցան :
— Մեծերը ի՞նչ եղան :
— Պղտիկցան . քանի լուացուեցան նէ՞ քաշուեցան :
— Ի՞նչ կ'ըսէք տէր հայր, լուացվելով քաշուիլ ի՞նչ
ըսել է չիմ հասկնար :
— Էօրկիւն աղէկ չըլլար նէ՝ կը քաշուին էֆէնամի :
— Աշակերտներդ էօրկի՞ւ էն ճանըմ, ի՞նչ կ'ըսէք :
— Ես ֆանէլաներուս համար կը խօսիմ, զուք ա-
շակերտներո՞ւ համար կը հարցունէք կոր. կ'աղաչիմ, ը-
սէք աղէկ տեսակը ո՞ւր կը գտնուի, ամառուընէ առ-
նիմ նէ՝ աժան կըլլայ զաննըմտա :
— Բերա, Թէքքէ փողոց, Պէյքըրի քով, կը պա-
տասխանէ. հիւրը տեսնելով որ քանանան աւելի կը փա-
փաքի իւր ֆանէլաներուն վրայ տեղեկութիւն առնել
քան թէ՝ դպրոցներուն վրայ ծանօթութիւն տող :
— Բերա, Թէքքէ փողոց, Պէյքըրի քով հէ՞ է :
— Այո՛ :
— Բերա, Թէքքէ փողոց, Պէյքըրի քով . Բերա,
Թէքքէ փողոց, Պէյքըրի քով :
— Հսել է որ վարժարանները . . .
— Բերա, Թէքքէ փողոց, Պէյքըրի քով . շատ լու . . .
— Բերա, Թէքքէ փողոց, Պէյքըրի քով :

Քահանան կը շարուակէ այս հասցէին սերտելը մին-
չեւ այն ատեն՝ երբ իմաց կը արուի իրեն որ « Համբար-
ձի զայս իմ » ն սկսի :

Քահանան որ խելքով մտքով Բերա, Թէքքէ փողոց,
Պէյքըրի քով գացեր էր : Դրակալին առջեւ կ'երթայ եւ
համբարձին շարականը կ'ակսի կարդալ այսպէս . . .

— Բերայ Թէքքէ . . .
— Ի՞նչ կ'ընես կոր, խենդեցա՞ր . . .
— Իլերինս ուստի եկեսցէ ինձ ֆանէլա . . . չէ . . .
օգնութիւն . . . չէ, չէ, ֆանէլա . . .

Բարեբաղդաբար քահանայն համբարձին կը կարդար
այն ձայնով՝ որով կը սերաէր, Բերա, Թէքքէ փողոց,
Պէյքըրի քովը . այսինքն այնպիսի ձայնով՝ որ միայն քո-
վիններէն կը լսուէր . ուրիշ քահանայ մը յիշեալ շարա-
կանը սկսեր էր արդէն :

Ահա ընթերցող, քահանայ մը որ թէաէտ եւ սրտով
եւ մտքով շատ բարի կրնայ ըլլալ . բայց, դաստիարա-
կութիւնն իւր ֆանէլային մէջ կը գնուոէ :

Այս յօդուածը լմոցուցած եւ տպարան զրկած էինք
երբ իզնիմիաէն մէկն եկաւ մեր սենեակն եւ իմացուց
թէ՝ զեռ ամենայն հաստատամութեամբ կը սերտէ ե-
ղեր եւ իւր աղոցն ալ կը սորվեցնէ եղեր թէ լաւ ֆա-
նելան՝ Բերա, Թէքքէ փողոց, Պէյքըրի քով կը գտնուի :

Կը կարծենք թէ՝ այս Պէյքըրը ով որ է նէ . պիտի
բարեհաճի իւր լաւագոյն ֆանէլաներէն տուզինա մը մեզի
զրկել, որովհետեւ կերպով մը իրեն քով շատ ֆանէլա
դանուիլը ծանուցած եղանք հասարակութեան :

ՈՄՆ

ԶՈՒԱՐՃԱԼԻՔ

ԱՍԵՆ ՄԱՐԴ ԻՐ ՄԵՌԵԼ ԿՈՒԼԱՅ

Հարուստ ծերուկ մը իւր հարստութեան ամենամեծ
մասն զանազան բարեգործական հաստատութեանց կտա-
կելով օր մը իւր միակ որդին կը կանչէ եւ կտակագիրն
ներկայելով կ'ըսէ անոր :

— Ահաւասիկ որդեակ, իմ կտակագիրս եւ վերջին
կամքս այս է, անշուշտ զուք եւս հաճութեամբ պիտի
ընդունիք զայն եւ յանձն պիտի առնուք հսկել անոր ան-
թերի գործադրութեանը, այն պատուաւոր անձանց հետ
որ կտակակատար կարգած եմ ինձ :

— Ախ հայր, գոչեց տղան լալով եւ կտակագիրն
գետինը նետելով, զուցէ տակաւին քիչ մը ատեն եւս
ապրիք, բայց այժմ կզզամ թէ այսօրուընէ մեռած էք
զուք ինձ համտր, բայց եթէ այդ եղծէք, այն ատեն
թէեւ իրօք մեռնիք ալ այսու ամենայնիւ յաւիտեան
կենդանի պիտի մնաք ինձ համար :

Անշուշտ աս ալ իր մեռելը կուլայ :

* * *

Վաճառականին մէկը այս օրերու բաղնիքը գտնուած
ատեն լուր կը բերեն իրեն թէ իր զրագիրը փախեր է :
Մարզն առանց վրան զլուխը շտկելով՝ շիտակ մաղազան
կը վազէ, եւ քասան բանալով տամայի կուգայ, մէջը
ստակ մը չգտնելով, եւ կ'ոկսի մազերը փետտել . նոյն
միջոցին տանը սպասաւորը կը համնի եւ տէրը ասանկ
յուսահատական վիճակի մէջ ատենելով,

— Ի՞նչ կայ, տէր իմ, կ'ըսէ, ինչ էք եղեր :

— Տահա ի՞նչ պիտի ըլլայ, զրագիրը ստակներս կո-
ղովատեր, առեր, ու փախեր է :

— Ուրիշ բան մըն ալ կայ, տէր իմ :

— Ի՞նչ, ուրիշ բան, ըսէ նայիմ որ ալ ինքզինքս
սպաննեմ :

— Տէր իմ, տիկինն ալ հետը փախեր է, տունը մարդ
չկայ :

— Է՞ն, կ'ըսէ այն ատեն վաճառականը շտկուելով,
յրատ մասրաֆը տեղն է, ես ալ արդէն կնիկս զլխէս
տէք ընել կուգէի, ու մէկ ճարը չէի գտներ կոր, ալ հի-
մա պիշանցու տեղը գտաւ, քէտէր ընելու բան չմնաց :

* * *

ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Ս. Պատրիարք Հայրն այս շաբթու այցելեց նախարարաց, ի մասնաւորի Բարձր. Մհծ-Եպարքոսին, և Բարձր. Յարութիւն փաշայի հետ աղ երկար խորհրդակցութիւն մը ունեցաւ :

— Երէկ առաւօտ Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ մէջ ի ներկայութեան Ս. Պատրիարք Հօր, պատակադրութեան խորհուրդն կատարուեցաւ Ազնուաշուք Գառնիկ էֆէնտի Կիւլպէնկեանի ընդ Համեստափայլ Օրիորդին Անանալի : Արարողութիւնն իւր պարզութեան մէջ չատ հանդիսաւոր եղաւ, ներկայ էին Հայ երեւելեաց ընտիր բազմութիւն մը, Երջանիկ և բարերաստիկ կեանք կը մաղթենք երկու ամօնիներուն :

— Պետական վարժարանները ընդունուելու համար որոշեալ 25 տարու տասն Մէտրիֆի պաշտօնատունն զըրկուեցան ի քննութիւնն, ասոնք Սուլթանիցէ վարժարանն պիտի ընդունուին :

— Անցեալ Ուրբաթ զիշեր Բերայի Հայ. Հովովմէտականաց Ս. Յովհան Ոսկեբերան եկեղեցին զողեր մանելով աւագ սեղանի վրայ զանուած առամանղակուու խաչ մը եւ երկու քշոցի արժէքաւոր մասերը զողցեր են : Դուզութիւնը քննուելով հասկցուած է թէ եկեղեցին մէջ դանուած փոքրիկ սանդուզի մը միջոցաւ սեղանին ետեւի կողմէն վեր ելած է զողն եւ այս ոճիրը գործած : Որովհետեւ եկեղեցւոյն բակի գուռները բացուած էին եւ ոչ իսկ բռնարարուած, միայն թէ պահարանին աւագ խորանին կողմը դասին զուռը իւր իսկական բանալիով բացուած եւ բանալին ալ վրան ձգուած գտնուած է : Այս բան յայտնի կը ցուցնէ թէ զողութիւնը կատարուած է ներսէն եւ թէ արագաքին որ եւ է հետք մը չկայ : Քընութիւնը յառաջ կը առաջիւ :

Ճերիսէ

— Այս տարի Կայս. Բժշկական վարժարանի քաղաքային ճիւղէն շրջանաւարտ հայ ուսանողներն են, Աւետիս Յակոբեան, Երուանդ Թաշճեսն, Մկրտիչ Բարաղամետն, Մատթէոս Մովսէսեան, Ղունկիանոս Յովհաննէսեան էֆէնտիք. ասոնցմէ Տքդ. Երուանդ էֆ. Թաշճեան Ազգ. Հիւանդանոցի ներքին սեփէկ կարգուած է :

— Գոհութիւնամբ կը ծառուցանեմք թէ Ֆրանս. կառավարութիւնը Պատուոյ էլէգէսնի ասպետութեան աստիճանը շնորհեց ի Բարիկ Տքդ. Միհրան Քէմհաճեանի, ռկ. Պոլսոյ մէջ միքրոպաղնական աշխատանոցի մը հաստատման աջակցելուն ի վարձարութիւն : »

— Քէմախէ կը զրեն թէ վիճակին 14 զիւղերուն մէջ 600ի չափ կարօտեալք կան եւ կը ինսորմ որ անյապազ նպաստ զրկուի անոնց :

— Մալաթիոյ առաջն. Տեղապահ Տ. Սահման քն. եւ Գտւառ. Ընդհ. Ժողովոյ, Կրօն. եւ Քաղաք. Ժողովոց անդամք կը խնդրեն Ս. Պատրիարքէն որ տեղւոյն Ս. Լուսաւորչայ վանուց մէջ Արքանոց մը հիմնեն, որպէս զի որբերն օտարներէ չյափշտակուին, այլ աղջային հաստատութեան մէջ գատարատկուելով եւ ազգային-կրօնական կրթութիւն ստանալով գարգանան :

ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Սոսնեած եւ աւերակած ուսերացն

Սամբառն ծովակալ եւ Շաֆթըր գօրավար ցամաք ելան Սանթիակօի մօտ եւ ապստամբագէտ Կարսիայի հետ խորհրդակցեցան :

— Շատ կատաղի եղաւ. այն ճակատամարտ, որոյ հետեւանքն եղաւ Մալապոնի գրաւումն ապսպամբաց կողմէ : Սպանիացի Մոնէ զօրավար սպազմնուեցաւ : Բնիկ զօրքերն թշնամւոյն կողմն անցան : 500 Սպանիացիք անձնատուր եղան : (Փիլիպպիանք :

— Ամերիկեան մարտանաւաք սկսան ումբակոնէ Պայքուրի նաւահանգիստը, Սանդիակօի տրեւելեան կողմն : Այս միջոցին Քուազի ապստամբք եւս ետեւի կողմէն սկսան յարձակում ընել : Սպանիացիք նահանջեցին, եւ ամերիկեան փոխադրանաւաք չոգեմակոյիներով ցամաք զորք համեցին կանոնաւորապէս :

— 3000 զօրք, որք Ամերիկեան արշաւախմբին յառաջապահ գունդը կը կազմեն, Սանդիակօի մօտ ցամաք ելան : Ամերիկեան մարտանաւաք ծովէն եւ Քուազի ապստամբք ցամաքէն կ'պաշտպանէին զօրաց ցամաք ենելը : Փոխադրանաւուց մեծ մասը մեկնեցան Սանդիակօէ :

— Պաշտօնական հեռազիր մը կը ծանուցանէ թէ հակառակ Սպանիացւոց կաապիլ զիմազրութեան, Ամերիկացիք կրցան ցամաք հանել իրենց զինուորներուն ամենամեծ մասն ի Բունդա Պէրրաքօ Սանդիակօի արեւելակողմը : Ծովակալ Մէրվէրա եւս իր տորմիզին նուազները ցամաք հանեց Սանդիակօի պաշտպանութեան գործակցելու : Սպանիացւոց կացութիւնը շատ տագնատզալի է :

— Կը կարծուի թէ Զօր. Շաֆթըր Ուր. (Երեկ) պիտի յարձակի Սանդիակօի վրայ :

— Երեսուն փոխադրանաւ զօրք եւ ուղմամթերք կ'առնուն ուղղակի Բարդօ Ռիքօ ասանելու համար : Այս շոգենաւներու մէկ մասը Սնդլիացիներէ գնուած է :

— Քայմանէրայի բնակիչք քաղաքին ամէն կողմն իւղով յարդ սփուեցին, Ամերիկացիներուն ներս մասն ժամանակ քաղաքք կրակի տալով փախչելու համար : Ծովախորչին մէջ գանուող սպանիական ինողանօթակիրներն ալ զիւրավառ նիւթերով լեցուեցաւ կրակի տալու համար, որպէս զի Ամերիկացիներու ձեռքը չինայ : Տեղւոյն ժողովուրդն սպաննուած չորիներն ու ձիերը կ'ուտեն :

— Վերջին լուրերուն նայելով, Ամերիկացիք կը պատրաստուին ամենէն սրբնթաց մարտանաւերով յարձակի Սպանիայ ծովեգերաց վրայ : Ասոնք 24 մզոն արագութեամբ պիտի երթան, եւ Սպանիա երթալու եւ անկից Ամերիկա զառնալու համար պէտք եղածին չափ ածուխ պիտի ունենան :

— Ֆրանսաւ եւ Ռուսիա եւրոպական Դահլիճներուն հետ բանակցութիւնները կը շարունակեն՝ Սպանիայ եւ Ամերիկայի միջեւ հաշտութեան կնքման համար :

ԿՈՐՈՒՍԵԱԼ ԿՏԱԿԸ

ՀԱ.ՏՈՐ ԵՐԿՐՈՐԴ

ԳԼՈՒԽ Բ.

ԳՈՒԼԱ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ

— Թո՞ղ դայ, եկո՛ւր, տղա՛ս, եկո՛ւր ներս, ըսաւ պարոն Կիրավա, աեն յայտնի նեղացնելով բարեկամը որ այնչափ պէտք ունէր այն զիշերն առանձին խորհրդակցութեան :

Պարոն Սուչօ վեր ելնելով սենեկին ճրագը վասեց եւ մեզ արգէն ծանօթ սենեկին մէջ զսնուեցան . բայց Գուլա այդ սենեկալը մտնելով տպչած մնաց, որովհեաեւ ամենեւին չը յուսար այդ լսլիկ տան մէջ այլչափ ծով կան կարասի մը գտնել : Զեսքը՝ անկիւնը զրուած թիկնաթուի թաւշն քսելով զայն լաւ մը փայտայելէ վերջ հոն նստելով կծկեցաւ եւ զէպքերուն սպասեց, առանց դազրելու զիտելէ իւր չորս կողմը եւ երկու բարեկամոց շարժումները :

Երբ երկու բարեկամք սեղանին առջեւ դէմ առ դէմ նստան, նախ մէկ մէկ սիկաս պլորեցին, տուանց եւ ոչ իսկ բառ մը արտասանելու, ապա սկսան լոիկ մնջիկ իրենց սիկառաները ծխել, աչքովնին անոր արձակած ծուխին հետեւելով եւ ամենեւին իրարմով չզբաղեցով :

Քիչ ատենէն Սհարոնի սիկառն աւարտելով, իր ներսը տիրող զբաղման մէջ փոքր ինչ սթափելով, իր բարեկամին ըստ :

— Մեր շուրջը տեղի ունեցած գէպքերուն համար առանձինն խորհրդածութիւններ օգուտ մը չեն ունենար, կարծե՛մ, պէտք է որ միասին խորհինք թէ ինչ ընել պարտիմք մեզ դէմ մաքառորդներուն հանդէպ :

— Մեզ դէմ մաքառորդներուն . . . միթէ քանի՛ թշնամի ունինք, բարեկամ :

— Իրաւ որ ճիշդ թիւը չդիմեմ, բայց մեր երկուքին ալ կեանքը խորտակով թշնամիներ ունենալնուս վրայ ալ ամենեւին կասկած չունիմ :

— Ա, Տոմիա, իրաւունք ունիս, ապիրատները, իմ ամբողջ կեանքս արիւն, արցունք հոտեցնելով չգոհացան եւ կը փափաքին քու կենացդ միակ զրաւականն ունպատակակէտն ալ քեզմէ կորզել. ա՛խ, որչափ դառնութեամբ լեցուած է այսօր հոգիս, բայց . . . գոչեց Կիրգա անմիջապէս սոտքի ելնելով եւ աչքերը բարկացայտ ու հրավառ, ձեռները պրկուած եւ կոռւփիները սեղմած սկսան սենեկին մէջ վեր վար լրջիլ եւ շարունակած լրջիլ, բայց, թող զողան ինձմէ այդ վատշուելները, սոսկալի կերպիւ վրէմս պիտի լուծեմ իրենցմէ, իմ այս փափաքս ալ վաղ ընդ փոյթ պիտի կատարուի :

— Հանգարտէ, ժագ, ինչո՞ւ պարապ տեղը ջիղերդ կը գրգռես, հանգարտ նստինք եւ խօսակցինք ի՞նչ կայ,

ի՞նչ եղաւ, ինչո՞ւ ինծի չես իմացներ, կը տեսնիս որ երկու ժամէ ի վեր հոգիս ուզես պիտի ասամ բերնէդ բառ մը կարենալ կորզելու համար :

— Ո՞հ, իրաւունք ունիս, շատ ապերախտ գանուեցայ քեզ նկատմամբ, կը ներե՛ս, սիրելի բարեկամու :

— Արդարեւ չեմ հասկնար թէ ի՞նչ կ'ըսես, ի՞նչ կայ ներելու, կը տեսնեմ որ քեզ պատահածը պատմելու աեղ, ինձմէ ներողութիւն ինդղել կուզես :

— Երբ կը մտածեմ թէ քու ճարպիկութեամնգ չորսիւ հազիւ մեր ձեռքն անցած էր քու թշնամիր որ կարող էր նաև մեզ յայնձնել իմ թշնամիս եւ ես միակ պատճանն իմ որ քու խօսքերուդ չանսալով այն սքանչելի ծրագիրդ վեր ի վայր յուզեցի : ո՞հ, զիտեմ յանցանքս, բոլոր քամահրանացգ արժանի եմ. բայց կ'երգնում որ այսուհետեւ ինչ որ ալ ըլլայ քու տալու խորհուրդներէդ երբէք չպիտի շեղիմ : Հիմա պատմեմ քեզ այսօրուան եղելութիւնները եւ ապա կը խորհրդակցինք թէ ինչ ընել պարախնք :

Եւ սկսաւ մի առ մի եւ մանրամասնաբար նկարագրել իր այն օրուան Սրոն Նիոմիմի տուած այցելութիւնն, Գուլայէն խմացած անցքերը եւ հուսկ ապա Պետակի վարձած բնակարանին մէջ աեղի ունեցած այն անակնունելի հանդիպումը :

Օհան ամինեւին չընդմիջեց զինքը, բայց իւր զիմագծերը կը յայտնէին թէ հոգեկան մնձ պայքար մը աեղի կ'ունենար իր ներուց, Մենակեացն հատկաեալ ձայնով մ'աւարտեց իւր պատմութիւնը եւ սկսաւ յորդ արտասուք թափել, բայց Օհան ամիջապէս իր վիզը փարելով, զինքը սեղմեց իր սրտին վրայ եւ մեղմիւ համար բուրեց զայն :

— Մի՛ վհատիր՝ բարեկամս, արտասուելը տկարութեան նշան է, մինչես մենիք հիմա ամէն ատենէ աւելի միեր կորովին պէտք ունինք, զերագոյն վայրկեանն հասած կը կարծեմ :

— Այո՛, այո՛, մեր կենաց վճռական պայքարն այս միջոցին է որ պիտի մղուի :

— Ուստի ամփոփուէ եւ խորհրդակցինք թէ ի՞նչ ընել պէտք է այդ մարգերուն արժանի չափը զիտցնելու համար :

Ապա օտար լեզուի վերածելով իրենց խօսակցութիւնն, յարեց :

— Բայց նախ այս պղտիկը վար զրկենք, թիրեւս վերջը զջալու պարտաւորինք :

— Ամենեւին, այդ պղտիկին վրայ անչափ մնձ վըստահութիւն մը գոյացուցած եմ որ, ընդհակառակը մեր խորհրդածութեանց ընկեր առնելու ենք. որովհետեւ ապահով եմ որ մեզի օգտակար ըլլալու միջոցները շատ լաւ պիտի դիմաց :

Եւ ապա յարեց՝ Գուլայի կողմը գառնալով, որ գոզցիս կը մրափեր իր թիկնաթուին մէջ կծկտած :

— Եկո՛ւ, տղաս, մեր քովին եկո՛ւ, ինչո՞ւ ատանկ հետուն հստեր ես :

Նարունակելի

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՊԱՇՏԱՏԵԱՆ ԳՐԱՄԱՆ
Սուլթան Հայաստանի քի 14, կ. Պողիս

ԹԱՌԱՐԱՆ

ՖՐԱՆՍԵՐՔՆԵ - ՀԱՅԵՐՔՆ
Գիւ 22 Դրշ.

Սոյն Ֆրանսահայ բառարանը յօրինուած հետեւողութեամբ կիդուէի ալիսգերական բառազբքին, կը պարունակէ Ֆրանսաերէն լեզուին գրիթէ բոլոր բառերն իրենց բոլոր առութիւններով, որպէս եւ ամենէն գործած ական ոճերն ։ Տէմիրճիպաշհան էֆէնտի բառաշխնութեան մասին իւր ունեցած մասնաւոր յարմարութեամբն որով բազմաթիւ բառերով ճոխացուցած է հայ լեզուն, գոտած է լեզուին պակսած գրական, գեղեցկապիտական, իմաստափական, գիտական եւ արհեստական բառերուն հայերէններն, այնպէս որ կտարեալ բառազիրք մը կընայ համարուիլ Բառարանս ունեցած սյս երրեակ առաւելութեամբք, այսինքն առաւելութիւն Ֆրանսաերէն բառից, առաւելութիւն նոր առմանց, առաւելութիւն 15—20,000 նորակերտ հայերէն բառից։

Այս բոլոր առաւելութեամբք Փարանսահայ Բառարանն . որ կը պարունակէ իրը 1000 երես , կազմեալ կը ծախուի անօրինակ գնոյ :

ՀԵՐԱԿՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՄԵԾ ՎԱՃԱՐԱՏՈՒԽ ԹԵՑԻ

ԵՎԻ ՇՈՒԽԱՆ ԵՒ ԽԱՐԳՈՒԵԱՆ

Ճեղալ սկզ խանի դրան կից թիւ 10



ՓԱՌԱՆԵԼ ԵԱՎՐՈՒԹԵԱՆ Եւ ԽՍԱԳՈՒԼԵԱՆ ստո-
րագրութիւն:

ՀՐԻԹՈՒՈԼ ԱՅԻԱՏԻՐՈՒՔ ԵԶ ՀՅՈՒ ԵՎՀԱԿԱՎԱՐԱԿԱՆՈՒՄ ԵՎ ՀՅՈՒ 1 ՄԱՅԻՆ 227 ՄԻԼԵԱ ՖՐԱՆ ԱՆԴՐԱՎՈՐ ԱՆԴՐԱՎՈՐ ԱՆԴՐԱՎՈՐ ԱՆԴՐԱՎՈՐ ԱՆԴՐԱՎՈՐ ԱՆԴՐԱՎՈՐ

ՆՈՐ ՍՅԵԲԵՆԱՐԱՆ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ · —
Իզմիրի Մամուրեան սպառակնել հրատարակուած
սոյն Քերականի մէրոնով պատրաստուած գործ մը
է, եւ լաւ ազոյնը նմանօրինակ հրատարակութեանց
մէջ։ Գին 20 փարա։

Գին 20 փարա:

የኢትዮጵያ ዝዴስ ከሆናዕኩ

ԹԻԹԵՂԵԱՅ ՏՈՒՓԵՐՈՒՄ ՄԷջ

Ե հայոս Ս. Յակոբա, Ս. զաւյհա Ս.Ալեքյանցի

Գին մեկ օխալի 12 դահեկան

1. Քիշօն օխայի վերածելով այսուհետեւ ամէն տուփ
50 կամ 100 տիկնէմ գուշտ խաճուէ պիտի պարունակէ :

2. Խահուէին գինը, որոյ քիլոն տակէ առաջ 14 զրչի
էր, այժմ մինչեւ ցնար անօրէնութիւն, օխան պիտի
ծախուի 12 զրուշի, որով 50 տիրէնիոց տուփը պիտի

ծախուի 3½ զրուշի, 100 տրիէմոս տուփը պլաթ
ծախուի 3 զրուշի։

Անկելամոցին խահուէն կը գտնուի ամէն ծխավաճառներու եւ մանրավաճառներու քով, բաւական է որ

այդ անունով փնտռուի վաճառողներէն :

Խանութպանք պէտք է գիմն վաճառման կերպո-
նատեղին, որ է Հալաթիս Զինծիլի խանի կից, Եէնի-
ձամին ճառագէսի . թիւ 70 :

Digitized by srujanika@gmail.com

Ursulinskij U. U. P. O. G. B. U. N.

(Եալու ի հ ՊԱԴԱՍԱՆՈՒՆ Տպարան) Կ. Գալիս. Վայրակ Համայնք 14.